

ԳՐԱԽՈՍՏԱԿԱՆ

**ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻՆ ՔԱՐՏԵՍ ՄԸ
ԺԷ ԴԱՄԵՐՈՒ ՎԱՆՔԵՐՆ ՈՒ ՄՐԱՎԱՅՐԵՐԸ**

Հրատարակածութ' ԼՕՆԿՕ ՌԱՎԵՆՆԱ.
Հրատարակիչ՝ Փրոփ. Կապրիկլա Ուղուհոնեան

200 էջ (25x30), 30 գունաւոր քարտէսներով, որոնցմէ
առաջինը, չորս էջի վրայ, համայնապատկերն է մնացեալ 29
տախտակներուն:

Հատորին իտալերէն տիտղոսն է UN ANTICA MAPPA DEL-
L'ARMENIA

Monasteri e santuari dal I al XVII secolo - longo editore - Ravenna

Ունի սեւ-սպիտակ քարտէս մը, դարձեալ չորս էջի վրայ,
ուր երեւանի համալսարանի պատմութեան ամպիոնի դասախոս՝
Փրոփ. Բարգէն Յարութիւնեան հին քարտէսին անուններն ու
տեղերը դասաւորած է ներկայ տուեալներով, մասնագիտական,
համբերատար եւ մանրակրկիտ իննամքով կատարուած:

Տպագրութիւնը աւարտած է նոյեմբեր 2000 թուականին:

ՊԱՏՄԱԿԱՆԸ - իտալիոյ Պոլոնիա քաղաքի կոմս եւ գիտ-
նական՝ Լուկիճի Ֆերտինանսո ՄԱՐՄԻԼԻ, 1691ին, երեւելի հայ
գործիչ, գիտնական, երեմիա Զէլէպի Քէօմիւրճեանէն կը խնդրէ
քարտէս մը, ուր զետեղուած ըլլան Հայաստանի բոլոր վանքերն
ու սրբավայրերը, Ա-ժէ դարերու վրայ երկարող:

Այսքան լուրջ եւ գիտական աշխատանք մը միայն երեմիա
Զէլէպի Քէօմիւրճեանը կրնար ընել դարուն ամէնէն զարգացած
անձերէն մին, որ ըստ ժամանակակիցներու վկայութեան, ծանօթ
էր յունարէն, լատիներէն, պարսկերէն, արաբերէն, թուրքերէն,
երրայեցերէն, ֆրանսերէն եւ գերմաներէն լեզուներուն:

Երեմիա Զէլէպի եղած է ատենադպիիր եւ խորհրդական
Պոլսոյ Հայոց Պատրիարքարանին, ճամբորդած է Մերձաւոր Արե-
մելքի եւ Արեւելեան Եւրոպայի երկիրներ, արեւելեան Հայաստան,

եղած է տպագրիչ, Յակոբ Զուղայեցի կաթողիկոսին ազատագրական շարժումին կողմնակից եւ գործակից. թողած բազմաթիւ անտիպ գործեր, որոնց լոյս ընծարումը մեծապէս կընան օգտակար ըլլալ լուսաբանելու համար մեր պատութեան ամէնէն աւելի տիսուր շրջանները ժԶ եւ ժի դարերու, երբ բռնի հսլամացումները, սկսած էին մեծ զարկ ստանալ, հայկական ներքին դաւառներուն մէջ, սուլթանական ճնշիչ հարկերէն ազատուելու համար:

Աշխատանքը պատրաստուած է բազմաթիւ թուղթերու վրայ խնամքով կացուած են 358×120 պաստակի մը վրայ, ջրաներկով եւ գրիչով կատարուած, սեւ մելանով, նոտրգիր եւ ամբողջութեամբ ՀԱՅԵՐԷՆ ԼԵՅՈՒԻՎ:

Քարտէսին վերեւ, աջակողմեան անկիւնը, զարդարուն շրջանակի մէջ առնուած, երկար գրութիւն մը, կը համառօտէ Հայոց Պատմութիւնը, իսկ վարը, դարձեալ աջակողմեան անկիւնը, առանց շրջանակի գրութեամբ (բոլորգիր) կը հաղորդէ փաստաթուղթին թուականը (1691), պատուիրողը՝ (Լոտովիկօ Ֆերտինանտօ Մարսիլի), բովանդակութիւնն ու գործադրողները ձեռամբ Երեմիա Կոստանդինուպոլսեցւոյ, ծաղկող՝ Տէր Մաղաքիա, որդի նորա:

Հեղինակը, կը ցանկագրէ եւ խստացեալ ձեւով կը բացատրէ բովանդակութիւնը: Քաղաքները կարեւորութեան կարգով տըրուած են, եպիսկոպոսական աթոռներով եւ վանքերու յիշատակումով: Կուսանոցները՝ արմաւենիի նշան մը կը կրեն, իսկ այր մարդոց վանքերը՝ ձիթենիի: Սուրբերու նահատակութեան վայրերը եւ դամբարանները, ոսկիով շրջապատուած են: Կանանչ մելանով շրջապատուած վանքերը կը պատկանին Կիլիկիոյ կաթողիկոսութեան, կապոյտը՝ վերապահուած է Աղթամարի կաթողիկոսական աթոռին, դեղինը՝ Գանձասարի եւ կարմիրը՝ Ս. Էջմիածնին:

ՅԱՅՏՆԱԲԵՐՈՒՄԸ - Հայ մշակոյթի այս բացառիկ գանձը (ոչ միայն մշակոյթի, նաև հայ դատի եւ հողային ամբողջականութիւնը փաստող) երեք հարիւր տարի եւս կրնար ծածկուած մնալ, Պոլոնիա քաղաքի համալսարանին (Եւրոպայի հնագոյնը) մատենադարանի պահեստներուն մէջ, եթէ 1991ին քարտէսներու ցուցահանդէս մը տեղի չունենար: Այդ առիթով կը յայտնաբերուի, 24 թիւը կրող ծրարը, որուն վրայ արձանագրուած է TABULA CHOROGRAPHICA ARMENICA, եւ ինչպէս ո՛րեւէ հայերէն ձեռագիր կամ տպագիր փաստաթուղթի համար, կը

Հրաւիրուի նոյն համալսարանի հայագիտական ամպիռնի վարիչ՝ Փրոֆ. Կապրիկլա Ուլուհոնեան, որ անմիջապէս կ'անդրադառնայ բացառիկ արժէքը այս յայտնագործութեան:

Փրոֆ. Կ. Ուլուհոնեան, որուն կը պարտինք այս բացառիկ գործին գիտական եւ շատ խնամքով պատրաստուած հրատարակութիւնը, արդէն 1994ին ԲԱԶՄԱՎէՊի էջերուն մէջ (361-377) կ'անդրադառնայ իտալերէն յօդուածով մը թէ՝

«Պոլոնիայի մէջ կը գտնուի Երեմիա Զէլէպի Քէօմիւրնեանի Աշխարհագրութիւնը» որուն ակնարկած էր Հ. Ներսէս Ակինեան (Վիեննա 1933) հրատարակած -Երեմիա Զէլէպի Քէօմիւրնեան, կեանքն ու գործունէութիւնը- աշխատանքին մէջ:

Ներածական բաժինէ մը վերջ, (էջ 13) ուր հրատարակի- չը կը նկարագրէ գործը եւ անոր արժէքը, Լաուրա Միանի մանրամասն կը խօսի Լուդի Ֆերտինանտո Մարսիլի ագ- նուական պոլոնիացիի մասին (1658-1730), որ 1712ին Պոլոնիայի մէջ կը հիմնէ ՊՈԼՈՆԻԱՑԻ ԳԻՏՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆԸ, նմանութեամբ Փարիզի գիտական ակա- դեմիային կամ Լոնտոնի Արքայական Ընկերութեան:

Մարսիլիի հաւաքածոյին մէջ կարեւոր տեղ կը գրաւեն քարտէսները, որուն թիւ 24 ծրարին մէջէն, հրաշքի նման, դուրս եկած է հայ մշակոյթի բացառիկ հարստութիւն կազ- մող փաստաթուղթերէն մին:

Երեմիա Զէլէպի, իր քարտէսի վերջաւորութեան, այսպէս կը նկարագրէ.

-«Ի թուին 1691 եկն աստ Լոտովիկ Ֆերտինանդ մարսի- լի եւ եղեւ ի խնդիր Հայկազունեաց աշխարհիս վանորէից: Վասն որոյ եւ ըստ կարողութեան մերոյ, յուսալով ի չնորհս Փրկչին մերոյ եւ նորին հաճոյացելոց մալթանօք օգնութեան, լցաք այսքան զփափաք սրտի նորա: Եւ գրեցաք զիշատակու- թիւն նորին խնդրոյ յազգաց յազգ ի պատիւ բարեսէր իմաս- տախնդիր խոհեմութեան նորա: ...» եւն.:

Էջ 19-22, Կ. Ուլուհոնեան հանգամանօրէն կը խօսի Երե- միա Զէլէպի Քէօմիւրնեանի եւ Լոտովիկո Ֆերտինանտո Մար- սիլիի մասին, տալով մատենագիտական ծանօթութիւններ, Ալիշանէն, Ակինեանէն, Զամչեանէն ուր դուրս կը ցայտէ դէմ- քը այս երեւելի եւ քիչ ծանօթ մեծ հայուն, ուր բարերար դեր ունեցած է ժամանակի ազգային հարցերու մէջ, ջանալով բարի միջնորդի դեր կատարել:

Ապա էջ 23-29, համառօտ կերպով, պատմականը կ'ընէ Հայ Եկեղեցւոյ եւ անոր Կաթողիկոսութիւններուն (էջմիա-

ծին, Գանձասար, Սիս, Երուսաղէմի եւ Կոստանդինուպոլսոյ Պատրիարքութիւն եւ Ոչ-Ասիական Հողամասերու եկեղեցական կեդրոններու -Աւելի լաւ կարենալ հասկնալու համար Զէլէպի Քէօմիւրճեանի Քարտէսին նկարագրութիւնը»:

Հայաստանի Գիտական Ակադեմիայի Պատմական հիմնարկի անդամներէն Դոկտ. Պատէլ Չօպանեան, էջ 31-36 կը ներկայացնէ -ՈՒԽՏԱԳՆԱՅՈՒԹԻՒՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԻԱՆ-ԴՈՒԹԵԱՆ ՄԷՋ- ուսումնասիրութիւն մը, ուր կը խօսի սրբավայրերուն վրայ առ հասարակ, եւ Հայաստանի սրբատեղիներուն վրայ յատկապէս, անոնց կազմակերպութիւնը եւ փտանգները, անոնց յաճախականութիւնը եւ հիւրընկալութեան հետ կապուած շինութիւնները։ Պատմական լուրջ տուեալներ, մեծապէս օգտակար մանաւանդ 1700 ամեակի ուխտագնացութիւններուն համար։

Ապա հինգերորդ գլուխով, էջ 37-42, հեղինակը -Նոթեր քարտէսին ընթերցումին համար- համեստ և վերնագիրով, պատմական աղբիւրներէ քաղելով, հարուստ ծանօթութիւններ, գրեթէ ուսումնասիրութիւն, կը կատարէ քարտէսին մէջ յիշատակուած անուններուն, աշխարհագրական բացատրութիւններուն, եկեղեցական եպրաբանութիւններուն, աղբիւրագիտութեան եւ այլն, մէկ խօսքով գիտական շատ լուրջ աշխատանք մը, ուր ոչ մէկ տող, պատահականութեան ձգուածէ, ընդհակառակն ցոյց կու տայ լուրջ, արհեստավարժ բանասէր գիտնականին մօտեցումը իր ընտրած աշխատասիրութեան հանդէպ, յատկութիւն մը, որ ափսոս, որքան սկսած է պակսիլ, գիւրութեան այս դարուն մէջ, ուր մակերեսային ծանօթութիւն ունեցողի մը համար, այնքան գիւրին դարձած է գիրք հրատարակել, գեղեցիկ լուսանկարներով եւ փայլուն թուղթերու կոթնելով, հրապարակ ելել եւ «Հեղինակութիւն դառնալ»։

Էջ 43-46 էջերուն մէջ, կը խօսի պատմական աղբիւրներու, մենագրութիւններու եւ ուսումնասիրութիւններու, Երեմիա Զէլէպիի գլխաւոր գործերուն, նոյնպէս պատուիրատու Պոլոնիացի լուիճի Ֆերտինանտօ ՄԱՐՄԻԼԻԻ գլխաւոր երկերու եւ յարակից տասնմէկ այլ զանազան գործերու մասին։

Էջ 47էն, սկիզբ կ'առնէ նկարագրութիւնը 30 քարտէսներուն, իրականին մէջ բաժնուած 29 մասերու, ուր թիւերու կարգով, կու տայ իւրաքանչիւր քաղաքին, մենաստանին, վանքին անունը, նախ հայերէն եւ անմիջապէս տակը իտալերէնով, բազմաթիւ բացատրական ծանօթութիւններով, մա-

տեղագիտական յաւելումներով ճոխացած, որոնք քովէ քով գալով, կրնան առանձին աշխարհագրական - պատմական համայնագիտարան մը կազմել:

Հայերէն եւ իտալերէն լեզուներով տրուած յատուկ անուններու ցանկերէն առաջ, հեղինակը Այսաւելուածին մէջ, կը խօսի ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ԱԹՈՌՆԵՐՈՒ մասին եւ Բ յաւելուածով կու տայ անունները ՎԱՐՉԱԿԱՆ ԿԵԴՐՈՆՆԵՐՈՒ:

Վերջին էջը կը փակուի Նիհիթերուի ՑԱՆԿՈՎ:

Հեղինակը ընդամէնը 806 թիւեր տալով, քարտէսի յիշատակած բոլոր անուններուն, մի առ մի ընթերցած եւ թարգմանած է զանոնք իտալերէնի, մէջտեղ բերելով հրաշալի հրատարակութիւն մը, որ իր կողմէն յարմարագոյն նուէրը կը նկատէ Հայաստանի քրիստոնէութեան դարձի 1700ամեակին: Եւ չի սխալիր:

Տօնակատարութիւնները պիտի անցնին, համերգներուն վերջին նոթերն ալ պիտի ցնդին եթերին մէջ 2001ի վերջաւորութեան, բայց այս սքանչելի հատորը պիտի մնայ որպէս անխախտ յուշարձան, կարեւոր աղիւս մը աւելցնելով Հայ մշակոյթի, հնախօսութեան, ազգագրութեան եւ պատմութեան տաճարին վրայ:

Հոս հարկ է երախտագիտութեամբ յիշել նաեւ այն ազնիւ մեկենասներ՝ Փիէթրօ եւ Աննա Մարիա Քիւչիւնաները որ ի յիշատակ իր ծնողքին Տոքթ. հգնատիոս Քիւչիւքեանի (նախկին սան Մուրատ-Ռափայէլեան վարժարանի եւ մեծ հայրենասէր անձնաւորութիւն) կարեւոր ներդրում կատարած են այս բացառիկ հատորին լոյս ընծայման համար: Մեծ ուրախութեամբ կը շնորհաւորեմ Փիէթրօ Քիւչիւքեանը (ինք ալ նախկին սան իր հօր վարժարանին) եւ Աննա Մարիան, որոնք վերջերս իրենց կատարած ճամբրոդութիւններով, հայկական գաղութներուն մէջ, կատարած ցուցահանդէսներով, յատկապէս Արմին Վէկնէրի փաստաթուղթերուն նուիրուած եւ Հայ դատին ի նպաստ ներդրումներով, իտալիոյ տարածքին, ցոյց կու տան, Փրոֆ. Կապրիէլլա Ռւլուհոնեանի նման, թէ Եղեռնի վերապրողներու երկրորդ սերունդը, ծնած եւ սնած օտար ափերու մէջ առանց Միջին-Արեւելեան գաղութներու հայկական շունչին ալ, որքան գիտակցութեամբ կը մօտենան իրենց արմատներուն, ջանալով դրական ներդրում մը կատարել: